



## Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ  
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial  
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով  
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

**Share** — copy and redistribute the material in any medium or format

**Adapt** — remix, transform, and build upon the material

4580

891.985  
中 - 87

496

# ՓՈՐՁՈՒԹԵԱՆ

## ԴԵՄ ԴՆԵԼ

Դ. ՈՐ մեղաւորները զիեզ զլիսէ հանել ուզեն, դուն  
անոնց հաւանուրիսն մի առ : » Առակ. Ա. 40.



Կ. ՊՈԼԻՍ

ՀԱՅԻՆ ԱՐԱՄԵԱՆ

891.995

90-87

1883

2004

ԱՅՍԻ ԱՅՍԻ  
ԱՅՍԻ ԱՅՍԻ

Յար՝ Յար յման Յոյք բժի՞ զավատացնե  
ալ ալ յառ ու ուս ին Ազգականութեան Յ



JULY 2011 11-29 10PM02

9-39

9 - 8 4431 - u. 3.  
894.991.1  
**ΦΩΡΩΠΗ ΘΕΛ**  
**ΤΗΣ ΤΟΥ**  
**ΘΕΛ**

Սիրելի տղայք, եթէ ձեզի հարցունելու ըլ-  
լամ, «Մեղաւոր» ըսելով ով ըսելկուղէ, կարելի  
էշատ տեսակ պատասխաններ պիտի տաք: Մէկը  
պիտի ըսէ, Մեղաւորները՝ անիծող, երդում  
ընող մարդիկ են: Ուրիշ մը պիտի ըսէ, Գո-  
ղերն ու աւազակներն են «մեղաւոր»: Ուրիշ մը  
պիտի ըսէ թէ, Մարդասպաններն են «մեղա-  
ւոր»: Ուրիշ մըն ալ պիտի ըսէ թէ, Արքեցող-  
ները ու կիրակին աւրողները ըսել կ'ուղէ «մե-  
ղաւոր» ըսելով: Եւ այսպէս ուրիշ պատաս-  
խաններ պիտի տրուին: Այս բոլոր պատաս-  
խաններն ուղիղ են, քանզի այնպիսեաց ամէնքն  
ալ «մեղաւոր» են: Բայց պատասխաններուն և  
ոչ մին մեղաւոր բառին կատարեալ նշանակու-  
թիւնը կու տայ: Երբ Աստուած Սուրբ Գրոց  
մէջ մեղաւորաց վրայ կը խօսի, մինակ այն

մարդիկը ըսել չուզեր որք երդում կ'ընեն, կը գողանան կամ մարդասպանութիւն և կամ ասոնց նման գէշ բաներ կ'ընեն, այլ ամէն անոնք որ ճշմարիտ Քրիստոնեայ չեն, Ամենայն արք և կանայք, ամենայն տղայք և աղջկունք, որոց սիրտք փոխուած չեն և որք չեն սիրեր Փրկիչը, Աստուծոյ առջեւը Գոլոսոր են:

Երբ Սուրբ Գրոց մէջ մեղաւորաց վրայ կը կարդանք, այս մարդիկ հասկնալու ենք. բնաբանին մէջ ալ մեղաւոր բառին նշանակութիւնը այս է: Գիտէք, ո՞լ դրեց Առակաց գիրքը: Սողումն: Սողումն ամենէն իմաստուն մարդն էր, բաց ՚ի մեր օրհնեալ Փրկչէն: Տեսնենք այժմ թէ Սողումն ինչ կ'ըսէ բնաբանին մէջ: Ի՞նչ կ'ընեն մեղաւորները: «Թէ որ» կ'ըսէ, «մեղաւորները քեզ գլխէ հանել ուզեն:» Մէկը գլխէ հանել ուզել ի՞նչ է: Աշխատիլ համոզել զանիկա որ մեղք կամ չար գործէ: Եթէ կը ջանաս մէկուն ուղիղը ընել տալ, ասոր գլխէ հանել չըսուիր: Գլխէ հանել բառը ան ատեն կը գործածենք Երբ մարդիկ կը ջանան այլոց գէշ բաներ ընել տալ:

Ուրեմն բնաբանին միաքը այս է. Եթէ մարդիկ որ Քրիստոնեայ չեն և չեն սիրեր զթիսուս, ջանան համոզել զքեզ որ չար բան մը ընես, անոնց մտիկ մի ըներ: Օրինակի համար, գիտք թէ մի կիրակի առաւոտ օդը բաց և զուարճալի է, և փողոցը քանի մը բարեկամներ զքեզ կը տեսնեն: Մէկը քեզի մօտենալով կ'ըսէ. «Մենք այսօր պտտել պիտի ըլլայ: Ահա մեղաւոր մը որ զքեզ համոզել կ'ուզէ հինգերորդ պատուիրանքը աւրելու քու մօրդ անհնազանդ ըլլալով: Եւ ահա այսպէս ով որ կը ջանայ համոզել զքեզ մեղք մը գործելու, սուտ խօսելու, երդում ընելու, կամ ուրիշ ինչ որ Աստուածաշունչը կը պատուիրէ որ չընես, մեղաւոր է որ կ'ուզէ զքեզ գլխէ հանել: Աստուած այս բընաբանալ կ'ըսէ թէ ինչ ընելու ես այսպիսի պարագայի մէջ: «Թէ որ մեղաւորները զքեզ

բակուրը կողովով հետ առած ենք, աղէկ կ'ըլլայ որ գուն ալ գաս, շատ զուարճութիւններ պիտի ունենանք:» Այս քու բարեկամդ ի՞նչ ըրած կ'ըլլայ: Ահա մեղաւոր մը որ գեղ գլխէ հանել կ'ուզէ չորրորդ պատուիրանքը աւրելու: Դիցուք թէ մի ամառ օր կէս օրէն ետքը գաշտը պտտելու ելած ես, և խոտերուն մէջ խաղալով կը զբանուս: Դաշտին մէջ ինձորի պարտէզ մը կայ: Մայրդ պատուիրած է առաջուց որ այն պարտէզը չմանես պտուղ փրցունելու: բայց օդը տաք է, և գաշտը խաղացող տղայք պարտէզը կը մտնեն և կը սկսին ինձոր ուտել. իսկ գու մօրդ պատուերը յիշելով խաղարդ կը շարունակես: Քիչ մը ետքը տղուն մէկը զքեզ կը կանչէ. «Յովիհաննէս, ինձոր չես ուտեր:» «Ո՛չ,» կ'ըսես դու, «մայրս ըսաւ ինձ որ չուտեմ:» «Մենք ծառը պիտի չելլենք,» կ'ըսէ տղան, «ծառերուն տակ եղածները պիտի ժողվինք: Ասոնք առնելը վսաս չունի, հասուն և անոյշ են, եկոնք մէյ մը համը նայէ:» Այս տղան ի՞նչ ըրած պիտի ըլլայ: Ահա մեղաւոր մը որ զքեզ համոզել կ'ուզէ հինգերորդ պատուիրանքը աւրելու քու մօրդ անհնազանդ ըլլալով: Եւ ահա այսպէս ով որ կը ջանայ համոզել զքեզ մեղք մը գործելու, սուտ խօսելու, երդում ընելու, կամ ուրիշ ինչ որ Աստուածաշունչը կը պատուիրէ որ չընես, մեղաւոր է որ կ'ուզէ զքեզ գլխէ հանել: Աստուած այս բընաբանալ կ'ըսէ թէ ինչ ընելու ես այսպիսի պարագայի մէջ: «Թէ որ մեղաւորները զքեզ

գլխէ հանել ուղեն, անոնց հաւանութիւն չէ պար: » Ականջ մի դներ ու մի հաւանիր անոնց հրապուրանացը: Մի թողօւր որ դքեզ համոզեն իրենց հետ մեղք գործելու: Այս է բնաբանէն մեր սորվելու մեծ դասը:

Առառուծմէ կը խնդրեմ որ այս բնաբանը ձեր ամենուդ սրտին մէջ դնէ: Ո՞հ, որչափ տըրտմութիւններէ և նեղութիւններէ ազատ պիտի ըլլաք, եթէ, երբ մեղաւորները զձեզ դլիսէ հանել կ'ուղեն, այս բնաբանը յիշէք ու անոր միտ դնէք:

Երեք պատճառներ յառաջ պիտի բերեմ թէ ինչու հաւանութիւն պիտի չտանք, երբ մեղաւորները զմեղ դլիսէ հանել կ'ուղեն:

Առաջինն այս է. Երբ սինու մուտ ժումել, ուժաբն և անէք բարեւէլ համ եր կենալ:

Կարապետ անուն տղայ մը բլրոյ մը կողին վրայ մի պարտիզի մէջ էր: Հայրը բլրոյն ստորոտ այն պարտիզին կից բակին մէջ էր, և կամսց. « Կարապետ, հոս եկուր: » Կարապետ ելաւ և արագութեամբ բլրէն վար վազեց: Այսպէս գնաց որ իր հայրն անցաւ և գնաց տանը կողմի: « Կարապետ, հոս եկուր կ'ըսեմ, չլսեցի՞ր որ կանչեցի դքեզ, » ըսաւ հայրը:

« Այս, լսեցի, » ըսաւ կարապետ:

« Աւրեմն ինչու վազեցիր իմ քովէս անցար, »

« Ո՞հ, » ըսաւ կարապետ, « այսպէս արագ կ'երթայի որ չկրցայ կայնիլ: »

Ճիշդ այս կերպով մարդիկ մեղքի մէջ կը վագեն: Մեղաւորները կը համոզեն զանոնք և ա-

նոնք հաւանութիւն կ'ու տան: Այսպէս կ'երթան որ չեն կը հայնիլ:

« Քիչ ժամանակ առաջ, » ըսաւ անձ մը իւր բարեկամին, « բանտը դացի երիտասարդ մը տեսնելու, որ առաջ աշակերտ էր կիրակի օրուան դասին: Բանտին պահապանը բանալինեւ ըու մեծ կապոց մը առաւ, և մեզ երկայն մը թին սրահներէ անցուց: Դուռ մը, դարձեալ ուրիշ դուռ մը բացաւ, մինչեւ որ այն սենեկին դուռը բացաւ, ուր նստած էր երիտասարդը զոր տեսնել կ'ուղելինք: Սենեկին պատերը խաշոր քարերէ և տափտակամածը թահնձր տախտակէ էլին, և պատուհանները երկաթէ գաւազաններ ունէին: Դուրսը ամենայն ինչ գեղեցիկ էր. դալար դաշտեր անուշահոտ ծաղկունք, և երգիչ թռչուններ. բայց երիտասարդը ասոնց մէկը չէր կը նար վայելվէլ, և այլ եւս պիտի չկը նայիլ անոնց, քանզի մահուան դատապարտուած էր: Մարդ սպաննած էր, և ինք ալ պիտի սպաննուէր: Մտածէ ասոր վըրայ. դեռ քան տարեկան էր ու մարդասպան էր: Նսայ քովը և խօսեցայ հետը. « Ո՞հ, » ըսաւ արցոնքները երեսներէն վազելով, « Ես չէի կարծեր թէ մինչեւ այս վիճակը պիտի հասնիմ: Այսպիսի բան մը ընելու խորհուրդ չունէի, բայց արբեալ էի. բարկացայ և խելքս վըրաս գալուն չմնաց մերցուցի մարդը: Ա՞հ, եթէ մօրս մտիկ ըրած ըլլայի, եթէ վարժապետիս մտիկ ընէի, այսպէս չէի ըլլար, հոս չէի գտնուեր: »

Այս երիտասարդը այնպէս գնաց որ չկրցաւ կայնիլ։ Երբ մեղաւորները զանի գլխէ հանել ուղեցին կիրակին աւրելու, մօրը չնազանդելու, խմելու և բախտի խաղերու, պէտք չէր հաւանութիւն տալ։ Ան ատեն՝ գիւրին պիտի ըլլար անոր իր գիւրքը բռնել. բայց երբ սկսաւ մեղանչել, լեռնէ վար նետուած քարի նման դժուար եղաւ կայնիլ։ Երբ այցելութիւն ընող անձը պիտի մեկնէր, երիտասարդը ըսաւ. «Ճէր, աղօթք կ'ընէք ինձի համար, Եւ ըսէ տղայոց ամէն աեղ որ իրենց մայրերուն մտիկ ընեն, և չար ընկերներէ հեռի կենան։» Այս երիտասարդը ձեր միտքը բերէք, երբ կը կարդաք կամ կը լսէք բնաբանին խօսքերը թէ. «Թէ որ մեղաւորները զքեղ գլխէ հանել ուղեն, անսնց հաւանութիւն մի տար!»

Արաբացիք աղօրեապանին և ուղտին վրայ պատմութիւն մը ունին որ շատ աղէկ կը բացատրէ այս բնաբանին խրատին միտ դնելու հարկաւորութիւնը. « Զմեռ օր մի», կ'ըսէ առակը, «Երբ աղօրեապան մը իր տունը կը քնանար, ձայնէ մը արթնցաւ, նայեցաւ որ ուղտ մը եկած, ունչը սենեակին պատուհանէն ներս խոթած էր, « Նատ ցուրտ է գուրսը», ըսաւ ուղտաւ, « Եթէ կը հաճիս, միայն ունչս սենեկիդ մէջ ըլլայ որ քիչ մը տաքնայ, « Նատ աղէկ' , ըսաւ աղօրեապանը, Քիչ մը ատեն անյնելին ետքը ուղտը հրաման խնդրեց վիզը ներս դնել, և յետոյ առջեւի ոտքերը, մինչեւ որ քիչ քիչ իր բոլոր մարմինը ներս դրաւ:

Ան ատեն սկսաւ սենեկին մէջ քալել, և բաները թափել և ուղածը ընել։ Աղօրեապանը տեսնելով որ այն սենեակը իրեն և այս անկիրթ և ձանձրացուցիչ անասնոյն բաւական չէր, ըսաւ ուղախն թէ նեղութիւն կու տայ, ուստի պէտք է որ գուրս ելլէ, « Եթէ սենեակը չես սիրեր, ըսաւ ուղար, « Կընաս երթալ ուր որ կ'ուղես, բայց ես հոս աղէկ եմ և միտք չունիմ ուրիշ տեղ երթալ։»

Ահա մեղքն ալ այսպէս կ'ընէ, կու գայ մեր սրտին դուռը կը զարնէ և կը ինսդրէ քիչ մը ներս մտնել։ Երթարդլ կը ջրանայ քայլ առքայլ, մինչեւ որ հոգւոյն վրայ տիրէ։ Աղօրեապանին շատ գիւրին պիտի ըլլար ուղտը արգելել, երբ միայն քիթը պատուհանին մէջ էր. բայց բոլոր մարմինը ներս առնելին ետքը գըժուարին էր զանի գուրս հանել։ Այսպէս երբ մեղքը կամ մեղաւորները զմեղ գլխէ հանել կ'ուղեն, հաւանութիւն տալու չենք։ Ի սկզբան կ'ուղեն, հաւանութիւն տալու չենք։ Ո՛վ թողուր որ ունղդուշութիւն ընելու ենք։ Ո՛վ թողուր որ ունղդուշութիւն ներս մտնէ, ան ատեն մարմինը բնաւ պիտի չմանէ սենեակին ներս։

Սուրբ Գիրը կ'ըսէ. « Ամէն աեսակ գէշ բաներէն ետ կեցէք։» Այսպէս ընենք, և մանաւանդ աղօթք ընենք ու ինսդրենք Հոգւոյն Սրբոյ օգնութիւնը, որ անոր չորհօքը կարող ըլլանք մեր սրտերն ամենայն զդուշութեամբ պահել. և հսկենք որ հոն չմտնէ որ և իցէ բան որ հոգւոյն չարիք ու վսաս կու տայ. « Թէ որ մեղաւորները զքեղ գլխէ հանել ուղեն, հաւանու-

թիւն մի՛ տար : » Առաջին պատճառը թէ ինչո՞ւ հաւանութիւն տալու չենք՝ այս է . Եթէ և ուշ- սիւ եռջ գործեւ, դժուարին է անհե դարձրիւ :

Բայց երկրարդ պատճառը թէ ինչո՞ւ համար հաւանութիւն տալու չենք մեղքին, այս է . Վասն չէ մուշը վրանդառուր է :

Վարդենի մը կայ վրան վարդերով . օձ մը անոր տակը պառկած է . փոքրիկ աղջիկ մը կո- դայ անկասկած, որ կարմիր վարդ մը փրցու- նէ . օձը գլուխը կը վերցունէ, կը խայթէ զա- նի . և աղջիկը կը վսասուի :

Մեղքն ալ այսպէս վասնդառոր է : Մեղքը այն օձին պէս զձեղ կը խայթէ, երբ կ'ուզէք վարդը փրցունել, և մեծապէս կը վսասուիք: Խայէ Ադամայ և Եւայի . Սատանան զանոնք գլխէ հանել ուզեց, անոնք ալ հաւանութիւն տուին . և երբ մօտեցան վարդը փրցուներու, օձէն խայթուեցան: Այսպէս ոչ միայն իրենց վրայ բերին թշուառութիւն և մահ, այլ եւ ի- րենց սերնդեանը վրայ: Պատերազմ, թշուա- ռութիւն, ցաւ ու մահ, որովք աշխարհ լե- ցուած է, ասոր հետեւանքն են: Աստուած 6,000 տարիէ ՚ի վեր կ'աշխատի որ այս չարիքը վերցունէ, և վերջապէս անշուշտ պիտի վեր- ցունէ : Այս կը ցուցինէ մեզի թէ որչափ վտան- գաւոր է մեղքին հաւանութիւն տալ:

Քանի մը գործաւորներ ձեռք զարկած էին շնոր մեծ աշտարակ մը որ շատ բարձր պիտի բլար: Ճարտարապեալ որմնադիրներուն խըս- տիւ պատուիրած էր զգուշութեամբ աղիւս-

ները շարել, մանաւանդ առաջին կարգերուն մէջ, որոնց վրայ պիտի ըլլար բոլոր շնչքին ծան- րութիւնը: Բայց գործաւորներէն մին ուշագը- րութիւն չըրատ այս պատուէրին: Անկեան մը մէջ մեծ անհոգութեամբ աղիւսներէն մին քիչ մը ծուռ դրաւ, գիծէն դուրս, « Աղիւս մը միայն այն մեծ շնչքին մէջ եթէ ուղիղ գրուած չըլլայ ինչ վնաս ունի, ըսերավ: » Հիմա պիտի տեսնէք: Գործը կը շարունակէին և ոչ ոք գի- տած էր թէ աղիւս մը ծուռ դրուած էր: Բայց որովհետեւ նոր կարգ մը սկսուած ատմն ա- ղիւսները առջի գրուածներուն ուղղութիւնը պահելով պիտի գրուէին, աշտարակը անվիքոլ ուղղութեամբ չկանգնեցաւ, և քանի կը բարձ- րանար շնչքը, այնչափ աւելի վտանգաւոր կ'ըլ- լար: Օր մը երբ աշտարակը յիստն ոտքի չափ բարձրացուցած էին, սոսկալի շառաչիւն մը լր- սուեցաւ: Շնչքը վլաւ, ու գործաւորք տակը թաղուեցան: Առջի աշխատութիւնը բոլորովին կրորուեցաւ, այնչափ նիւթերը պարագ վատ- նուեցան, և չար քան զամենայն, թանկագին կեանքեր զոհ եղան, առջևս ճը պէտքէն սիսլ ուս- տելուն հաճար: Այն աղիւսը ծուռ դնող գործա- ւորը չփորհեցաւ որ այսպափ մեծ վտանգ և այսպափ սոսկալի չարիք յառաջ պիտի գար իր անհոգութենէն: Սիրելի փոքրիկ բարեկամներս, դուք այժմ ձեր բարքը շնմելու ձեռք զարկած էք. անոր հիմը ձեր այժմեան ունակութիւննե- րովք կը դնէք. գէշ ունակութիւն մը, սիսալ դրուած աղիւս մը, կընայ յետոյ ձեր բարքը

աւրել։ Խորհուցէք թէ ինչ կընէք, և նայեցէք  
որ ամէն աղիւս ուղիղ դրուի։ «Թէ որ մեղա-  
ւորները զքեզ գլխէ հանելուղեն, դուն հաւա-  
նութիւն մի տար,» քանզի վտանգաւոր է։ Բայց  
այս կէտը այնչափ կարեւոր է, որ ուրիշ օրի-  
նակ մ'ալ տալու եմ ցուցնելու մեղքին հաւա-  
նութիւն տալու լրացե։

Ժամանակաւ Աւետարանի պաշտօնեայ մը  
կար, որ Յակոբոս անուամբ սրամիտ գեղեցիկ  
տղայ մը ունէր, իւր միամօր որդին։ Յունիսի  
մէջ պարզ և խաղաղ կիրակի առաւօտ մը պա-  
տահեցաւ այն որ պիտի պատմեմ։ Կեռասներն  
հասած էին. և ծառերուն կանանչ տերեւները  
աւերի աղուոր կը ցուցնէին այն պտուղները։  
Յակոբոսին հայրը տունէն դուրս ելլելով եկե-  
ղեցի պիտի երթար. գիտնալով որ երբ ինք  
դուրսը կը գտնուէր, որդին երբեմն շատ ան-  
կարգութիւն կ'ընէր, վախցաւ թէ վորձուի ան-  
հնաղանդ ըլլալ հօրը, ու կեռասին համար կի-  
րակին աւրէ. Ուստի ճամբայ չելած կանչեց  
Յակոբոսը և ըսաւ անոր. «Որդեակ, գիտե՞ս  
այս օր ի՞նչ է։» «Կիրակի է,» ըսաւ տղան։  
«Իրնա՞ս մինչեւ վաղը առաւօտ սպասել հասուն-  
կեռասներուն համար,» «Այո՛, հայր, կընամ,»  
պատասխանեց Յակոբոս։ «Յիշ ուրեմն սիրելի  
զաւակիս, որ այսօր Աստուծոյ օրն է, մի եր-  
թար ծառին քով, մի մոռնար քու հօրդ պա-  
տուէրը։» «Ո՛չ հայր,» ըսաւ տղան։ Հայրը բըլ-  
րոյն միւս կողմն անցնելով երբ ալ չէր տես-  
նուեր, և սպասաւորը տանը ուրիշ կողմը զբա-

ղած էր, տղան գնաց բաց պատուհանի մը առ-  
ջեւ կայնեցաւ, և ծառին այն հասուն, գեղե-  
ցիկ և փայլուն պատուներուն վրայ աչքը տըն-  
կած կը նայէր։ Թերեւս պիտի ըսէք. Հոն մէկը  
չկար զՅակոբոս փորձելու։ Այո՛, կար, Սատա-  
նան հոն էր, մեղքին ու մեղաւորին նախահայ-  
րը։ Գլխէ հանողներուն ամենէն մեծը նա է։  
Աներեւոյթ կ'երպով Յակոբոսին քովն եկաւ և  
ականջին փսփսաց. «Ճես, ինչ հասուն են. ե-  
թէ քանի մը հատ առնես, աղէկ չըլլար, ինչ  
արգելք կայ. սպասաւորն հոս չէ. մէկը չտես-  
ներ զքեզ. հայրդ պիտի չգիտնայ. գնա՞ քանի  
մը հատ փրցուր։» Այսպէս համոզեց Սատանան  
զՅակոբոս։ Եւ Յակոբոս հաւասարութիւն գուաւ։ Այս  
ու ժերաք կեռասով լեցունելէն ետքը՝ որոշեց  
յերան ու բերան ալ լեցունել. Կամացուկ մը տու-  
նէն դուրս ելլելով գնաց ծառը ելաւ։ Մասին  
վրայ որչափ ուղեց կերաւ, և քանի մը հատ  
փրցունելով գրապանը պիտի դնէր, երբ տանը  
դուռը բացուեցաւ։ Յակոբոս վախնալով թող  
տուաւ ճիւղը զոր բռնած էր, և ծառին 12  
ոտք բարձրութենէն գեախնը ինկաւ։ Սպասա-  
ւորը վազեց զանի վերցունել և տուն տանիլ,  
բայց վիզը կոտրած էր, և կիրակին աւրող մա-  
նուկը հոն տեղ մեռած պառկած էր։ Սատու-  
ծոյ երկու պատուէրը, չորրորդը և հինգե-  
րորդը, կոտրելու գործողութեան մէջ մեռաւ։

Հայրը կէսօրին տուն դառնալով իր փոքրիկ  
տղան մեռած գտաւ։ Արդեօք ի՞նչ զգաց։ Ո՞հ,  
եթէ հոն ըլլայիք, պիտի տեսնէիք որ տըրտ-

մութենէն ձեռքերը իրար կը զարնէր, և Դաւթի Աբիսողոմի վրայ ըսած ողբը կ'ըսէր, «Որդեակ իմ, որդեակ իմ, երանի թէ քու տեղդ ես մեռնէի, Յակորոս որդեակ իմ, որդեակ իմ» «Թէ որ մեղաւորները զքեղ գլխէ հանել ուղեն, անոնց հաւանութիւն մի տար»,» մի տար՝ քանզի վտանդաւոր է:

Երրորդ պատճառը թէ ինչու մեղքին հաւանութիւն պիտի շտաք, այս է. Հան չէ Գուշը անորդ բռն է: Երկու կերպով մեղքը անարդ է. Մեր վրայ անարդ դէմք մը կ'առնենք անով, և զմեղ անարդ ընկերներու մէջ կը ձգենք:

«Մեր դէմքին հետ ի՞նչ բան ունի մեղքը»,» պիտի ըսէք: Այս, շատ բան ունի մեր դէմքին հետ:

Եթէ լաստիկէ շինուած երեսներ տեսած էք, գիտէք որ այսպիսի երես մը մէյմը աս կողմէն մէյմը ան կողմէն ճնշելով զանազան դէմքեր կ'առնու. բայց երբ թող կու տաք, նորէն իր նախկին երեւոյթը կ'առնու:

Արդ ձեր երեսները լաստիկէն աւելի կակուղ են, և փոքրիկ թելերով լեցուն են, որք մկանունք կը կոչուին: Այս մկանունքները կամ թելերը այս կողմը կամ այն կողմը կը քաշուին ճիշտ ձեր գգացմանց համեմատ: Երբեմն տըրտում կամ տիսուր կը լլաք, և ան փոքրիկ մկանունք ձեր երեսին վրայ ցաւագին դէմք մը կը յայտնեն. ով որ նայի ձեր վրայ, պիտի գիտնայ թէ նեղութիւն ունիք: Խակ երբ ձեզ խմբացնող կամ ուրախ ընող բան մը կը պատա-

հի, այն ատեն փոքր մկանունք կը քաշեն ձեր երեսը ժպտելու և խնդալու:

Այսպէս երբ կը մեղանչէք, դէշ զգացումներ կը քաշեն այն մկանները: Բարկութիւնը կարդ մը մկանունք կը քաշէ, և դիտէք թէ ինչ զգուելի երեւոյթ մը կ'առնէ երեսը մէկ վայրկենի մէջ: Հպարտութիւնը ուրիշ կարդ մը մկաններ կը քաշէ. Նոյնպէս և ունայնասիրութիւնը կամ նախանձը կամ խարէութիւնը կամ դժգոհութիւնը, և ասոնց իւրաքանչիւր իր յատուկ երեւոյթը կը ձգէ երեսին վրայ: Եւ դէշ բանը սա է որ եթէ այս մկանունք շատ յաճախ քաշուին, երեսն ալ առջի ձեւին չդառնար, այլ երկաթէ թելերու նման մկանունքը կը կարծրանան և երեսը մինչեւ ետքը կը պահէ այն տղեղ երեւոյթը: Ոմանք մեղքին տեղի տալով, կամ թոյլ տալով իրենց գէշ ըզգացմանց՝ այնպիսի սոսկալի երեւոյթ մը առած են, որ եթէ անսնցմէ մէկը փողոցը տեսնես, տեսածիդ պէս կրնաս ըսել թէ ինչ բարուց տէր է:

Ի մանկութենէ շատ սիրուն երես մը, եթէ բարկութեան կիրքը շարունակ գործէ վրան, վերջապէս խոժոռ, դաժան, դժգոհ կ'երեւնայ. կամ եթէ մարդ մը ստակը ուրիշ ամէն բանէ աւելի սիրել սորված է և կը գիզէ, այդ բանը կարդ մը մկաններ կը քաշէ, որ երեսին վրայ կծծի, վատ և խլոր գէմք մը կը ցուցնէ, այնպէս որ երբ քովին կ'անցնիս խկոյն կ'ըսես. «Կծծի մը կ'երթայ:» կամ եթէ մէկը սուտ խօսվի ու գողանալ կը սորվի, երեսէն կամաց կա-

մայ կ'երեւնայ այդ բանը, և անհնար կ'ըլլայ անոր հաւատարիմ և ճշմարտասէր երես մը ցուցնել:

Դիտէք, միրելի զաւակներս, որ Սուրբ գիրքը մեզի կ'ըսէ թէ մեղքը նախատինք է կամ անարդանք մը, և եթէ մենք հաւանութիւն կամ ճամբայ տանք անոր, մեր դէմքերն անդամ անարդ պիտի ընէ: Մի թողուք որ բարկութիւն կամ հպարտութիւն կամ ուրիշ կիրք մկանները ձեռք ձգեն, ապա թէ ոչ այնպէս տգեղ կ'երեւնաք, որ մարդ չուզեր ձեր վրայ նայիլ: Այլ թող սէրը և հեղութիւնը և բարի կամեցողութիւնը, ճշմարտութիւն և հաւատարմութիւնը բռնեն մկանանց թելերը և անոնք ձեր երեսը գեղեցիկ և սիրուն պիտի երեւցունեն:

Երկուց պատկերաց պատմութիւնը լսած էք: Շատ լաւ կը բացատրէ մեր նիւթին այս մասը, և պէտք է որ ըսեմ հոս: Փամանակաւ իտալացի պատկերահան մը ուզեց գծագրել հըրեշտակի մը գլուխը ու երեսը իբրեւ անմեղութեան պատկեր: Օր մը երբ փողոցէն կ'անցնէր, պայծառ, անուշիկ և ամենագեղեցիկ երեսով փորբիկ տղայ մը տեսաւ. ինքնիրեն ըստ. «Ահա այս կը վնտոէի.» և հրաման խընդրելով տղուն գլուխը ու երեսը գծագրեց. լրմինցուց պատկերը և իր սենեակը կախեց: Ամէն մարդ կը հաւնէր անոր: Այն երեսին քաղցր ու մեղմ նայուածքը կարծես թէ հրեշտակի մը նայուածքն էք: Պատկերահանը շատ անդամ կ'ըսէր թէ այս պատկերին բոլորովին հակա-

գարձը կ'ուզէր գծագրել, որ առջինին մէկ կերպով մը չնմանէր: Շատ տարի փնտուեց ազդու օրինակ մը բայց չգտաւ. վերջապէս հեռու երկիր մը գնաց, հոն բանտերէն մէկուն այցելութիւն մը ընելով իր նպատակին հասաւ: Բանտին խոռոշներուն մէկուն մէջ խոնաւ գետնին վրայ շղթայակապ թշուառ եղեռնագործ մը պատկած էք: Մարմինը մաշած էք, երեսը դեղնած, աչքերը փոսը իջած, և մեղք ու մոլութիւն դէմքին վրայ դրոշմուած կ'երեւային: Պատկերահանը զայն տեսածին պէս ըստաւ. «Ահա այս է երկրորդ պատկերը զրո կ'ուզեմ գծագրել,» և ան գարշելի դէմքին ծիչդ նմանութիւնը քաշելով առաւ տուն տարաւ: Երբ այս երկու պատկերները քովէ քով կախեց, ինչ մեծ էր անոնց տարրերութիւնը: Մէկը՝ անմեղ հըրեշտակի երեսին նման, միւսը չար գիւի մը երեսին նման, բայց երբ պատկերահանը այն բանտարկեալին կենացը վրայ հարցուփորձ ըրաւ, ինչ մեծ եղաւ զարմանքը, երբ իմացաւ որ այն սարսափելի դէմքով մարդը նոյն տղան էք ուրոյ անմեղութեան պատկերը մանկութեան ատենք գծագրած էք: Այն դէմքը այնչափ փոխուած էք, որ գիւի մը պատկեր կը ներկայացունէք: Եւ ինչ էք այս փոփոխութեան պատճառը: Կարծ բառ մի էք, Մեծ: Ըսի թէ մեղքը անշնորհք երես մը կու տայ մեղքի: Ահա կը տեսնէք որչափ ճշմարիտ է այս: Բայց մեղքը անորդ ընէրնէրու Քջ ու կը չեւ զնէւ երբ Յիսուս երկրի վրայ էք ըստաւ. «Ան որ մեղք կը գործէ,

մեղքի ծառայ է : » Արդ որչափ որ գիտենք , Սատանան էր առաջին մեղաւորը : Անիկա է մեղքին հեղինակը կամ հայրը : Եւ եթէ մենք մեղքին ծառաներն ենք , Սատանային ծառաները կ'ըլլանք : Առկէ մեծ նախատինք կրնայ մի ըլլալ : Գիտէք որ մեծ քաղաքներու մէջ մեծ եղեռնագործներ՝ երեքը չորսը շղթայով իրար կը կապուին և փողոցները աւլելու կը ստիպուին : Դիցուք թէ դուն տասնեւութը կամ տասնեւինը տարեկան բարեկամ մը ունիս , և անունն է Կարոլոս , որ աղէկ կրթութիւն առած է և ծնողքը շատ պատուաւոր են , հայրը երեւելի բժիշկ է քաղաքին մէջ . բայց կարոլոս դէշ տղայ է , իւր ծնողացը բաւական նեղութիւն տուած է , և քանի մը տարի առաջ տունէն փախած է : Դիցուք թէ օր մը այն քաղաքներէն մէկուն փողոցները կը պատմիս , ուր որ բանտարկելոց երկուքը երեքը շղթայով միատեղ կապած փողոց աւլել կու տան : Անցած տահնդ կը տեսնես , և զարմանքով ու արտմութեամբ կը տեսնես քու բարեկամդ կարոլոս անոնց մէջ : « Ի՞նչ նախատինք է , » կ'ըսես գուն քեզի , « այսպիսի ընկերութեան մէջ գտնուիլ : » Սէլլն է որ կարոլոսի վրայ այդ նախատինքը բերաւ : Արդ գիտէք որ Սատանան և անոր հետ չար հոգիները Սատուծոյ շղթայակապ բանտարկեալներն են : Սուրբ գիրքը կ'ըսէ թէ Տէրը զանոնք « Հշտնինաւոր կապերով խաւարի մէջ կապեց » (Յուդ . 6.) կամ ինչպէս ուրիշ տեղ մը կը կոչէ « խաւարի կապերով » (Բ . Պետ . Բ . 4) : Անոնք Աս-

տուծոյ բանտարկեալներն են շղթայակապ : Եւ ով որ մեղաց հաւանութիւն կու տայ , անոնց խումբին մէջ կը կապուի : Եւ եթէ մենք հոն Սատանային ընկեր ըլլանք , վերջին օրը անոր ընդունելու պատժոյն մենք ալ մասնակից պիտի ըլլանք , և յաւիտեան անոր ընկեր պիտի մնանք : Սուրբ գիրքը տեղ մը կը խօսի այս բանին վրայ , և միայն զայն կարդալ կամ լսել բաւական է որ մէկուն արիւնը պաղեցունէ : Մատթէոսի ԻԵ . գլուխ ԱԼ<sup>Թ</sup> համարն է : Յիսուս հոն կը նկարագրէ դատաստանի օրուան ահաւոր տեսարանները : Իւր փառաւոր աթոռին վրայ նստած է . սուրբ հրեշտակներն անոր բոլորակն են . աջ կողմը արդարները կը կայնին , այն է՝ զանի սիրողները ու անոր ծառայողները : Անոնց վրայ ժամելով կ'ըսէ . « Եկէք , իմ չօրս օրհնածները , աշխարհի սկիզբէն ձեզի համար պատրաստուած թագաւորութիւնը . ժառանգեցէք : » Զախ կողմը կայնած են չարերը , այսինքն անոնք որ մեղաց հաւանութիւն առած ու Սատանային ծառայած են , և կ'ըսէ . « Մէկդի գացէք ինէ , անիծեալներ , յաւիտենական կրակին մէջ , որ պատրաստուած է Սուտանոյն ու իր հրեշտակներուն : » Սոսկալին , սոսկալի խօսք : Եթէ իւկը Սատանային ու անոր հրեշտակներուն համար պատրաստուած էր , ուն ալ անոնց համար պատրաստուած է : Խորհէ միանգամ . չար հրեշտակաց և չար մարդոց ընկերութեանը մէջ իյնալ միալ յաւիտեան ինչ անարգութիւն է : Ուրեմն երրորդ պատճառը

թէ ինչու հաւանութիւն տալու չենք մեղաց  
այս է թէ՝ անարդ բան է:

Ահա այս երեք պատճառներն ունինք, ուս-  
տի պէտք է որ հաւանութիւն չտանք մեղաց:  
Առաջին՝ Հան չէ երբ իւ սկզբնէ Նեղոնչէ ու-  
նիւ բարեկալ: Երկրորդ՝ Հան չէ Քըս Հրոնիստոր է,  
և երրորդ՝ Հան չէ անարդ բան է:

Վերջապէս, սիրելի որդեակք, երկու բան  
կայ որ պարտինք ընել ամէնքս ալ: Պարտինք  
սրբութ մեր մեղքերէն. այս է մէկը: Ամէնքս  
ալ մեղաւոր ենք, մենէ իւրաքանչիւր մեղք գոր-  
ծած է. մեծ բանը անկէ մաքրուին է, եւ միայն  
մի Ան կայ բոլոր տիեզերաց մէջ որ կրնայ մեղ-  
քը վերցունել: Այս անձը Տէր Յիսուս է: Աս-  
տուածաշունք կ'ըսէ որ նա իր անձին պատա-  
րագովը մեղքը մէկդի ձգելու համար եկաւ  
խաչին վրայ դամուեցաւ, և այս նպատակաւ  
իւր պատուական արիւնը թափեց: Ասոր հա-  
մար «Յիսուս Քրիստոսի արիւնը մեզ ամէն մեղ-  
քէ կը սրբէ», կ'ըսէ մեզի Աստուածաշունչը:  
Եթէ ճշմարտապէս տրտում ենք մեր մեղացը  
համար, և կ'աղօթենք Աստուածոյ որ Անոր սի-  
րոյն համար ներէ մեզի մեր մեղքերը, մեր բո-  
լոր մեղքերը կը ներուին. Աստուած զանոնք  
իւր յիշատակի գրքէն պիտի ջնջէ և այլ եւս պի-  
տի ջիշուին: Այս է մեր վնասուելու բաներէն  
մին. Գէ Թէսենք որբուէլ:

Մեր ընելու միւս բանն է Զնու և Դժուշնու  
որ այլ և վեղանվան: Օր մը տղայ մը իւր քրոջը  
բառ. «Կ'ուզեմ այն հոգին, որով մեղաց ե-

ըսար նայելով կարող ըլլամ ըսել՝ Մէկդի գնա»  
«Այո, եղբայր,» ըսաւ քոյրը, «և ուրիշ բան  
մ'ալ պէտք է քեզի: Աստուածոյ ակնոցները  
պէտք է որ անոնցմով տեսնես մեղքը և գիտ-  
նաս թէ երբ կու գայ. քանզի նա ամէն ատեն  
իւր դոյնը ցցուցներ»»

Կարծեմ այս բարի աղջիկը Աստուածոյ ակ-  
նոցներ ըսելով Աստուածաշունչը ըսել կ'ուզեր:  
Անոր օդնութեամբը կրնանք տեսնել բաները  
ինչպէս որ Աստուած կը տեսնէ, իրու թէ Աս-  
տուածոյ ակնոցներովը նայած ըլլայինք անոնց:  
Չկայ ուրիշ բան բաց 'ի Սուրբ Գրքէն որ մեզի  
ցուցնէ թէ ինչ է մեղքը: Եւ մեղքին ինչ ըլլալը  
ցուցնելէն ետքը ցուցնէ թէ ինչպէս վարուե-  
լու ենք անոր հետ: «Թէ որ մեղաւորները զքեղ  
գլխէ հանել ուզեն, հաւանութիւն մի տար:»  
Անմիջապէս դէմ գնելու կայնէ. մի խաղար  
անոր հետ այն վայրկենին որ կ'երեւայ:

Երկու մատաղ հովանաւոր ծառեր կային  
տանս մօտ. մէկը իմ տանս առջևն էր, միւսը  
դրացւոյս տանը: Անցեալ գարնան տերեւները  
գեղեցիկ կերպով դուրս ելան. կանանց եւ  
զարդացեալ կ'երեւնային: Ժամանակ մը ետքը  
որդերը երեւան ելան, այն երկար, տգեղ և սեւ  
որդերը որ այնչափ վնաս կը գործեն մեր ծա-  
ռերուն ամէն գարուն: Օր մը ելր տունէն  
դուրս կ'ելլէի, ծառին վրայ նայելով տեսայ որ  
որդերը բոլոր ծառը բռնած էին. և շատ հա-  
ւանական է թէ քանի մը օրէն պիտի ուտէին  
բոլոր տերեւները: «Այս ըլլար,» ըսի, և գացի

աթոռ մը գտնելով վրան կայնեցայ եւ ձեռքս  
դաւաղան մը առնելով՝ բոլոր որդերը ծառին  
վրայէն վար թափեցի և սատկեցուցի: Այսպէս  
ծառը աղատեցաւ և ամառը աղէկ աճեցաւ:  
Բայց դրացիս որդերը թողուց ծառին վրայ.  
և հետեւանքը այս եղաւ որ որդերը ծառին  
վրայ տերեւ չթողուցին կերան: Ծառը մեռաւ,  
և ամէն անդամ որ կը նայէի այն սեւ տխուր  
մեռեալ ճիւղերուն, ինծի դաս մը կը սորվե-  
ցընէր ծառը, թէ որչափ հարկաւոր է մեղքին  
դէմ դնել անմիջապէս: Ինչ որ էին այն որդերը  
ծառին, մեղքերն ալ քու հոգւոյդ նոյն են:  
Ո՞հ, աղօթէ Աստուծոյ որ քեզի չնորհք տայ  
մեղքերդ տեմնելու անոնց երեւալուն պէս,  
և ջանալ մաքրուիլ անոնցմէ անմիջապէս:  
«Թէ որ մեղաւորները զքեզ գլխէ հանել ու-  
զեն, դուն անոնց հաւանովթիւն մի տար:»

---

## ԽՈՐ ԶՈՐԸ

- 1 Ով տառապանաց աշխարհը,  
ինչ սուր են փուշերդ ինծի.  
Ուր էր որ զիս տանէր մէկը  
Աս խոր ձորէն:
- 2 Ով իսրայէլի Տանողը,  
եկ ամպի կրակի սիւնովն.  
Անվրտանդ անցուր մեր անձը  
Աս խոր ձորէն:
- 3 Քաջ Հովիւ դուն, Տէր Յիսուս իմ,  
Բաց քու սիրոյդ բազուկներն.  
Հետա եղիր զօրեղ պաշտպան իմ  
Աս խոր ձորէն:
- 4 Սուրբ Հոգի, Հըղոր Աստուած մեր,  
Թշնամեաց յաղթէ ուժովդ.  
Մի թողուր զիս դեռ չելած վեր  
Աս խոր ձորէն:
- 5 Ո՞հ, ինչ վիշտ ու ցաւ քաշեմ ես  
Հոս կեանքիս բաժին եղած,  
Բնդունէ զիս երբ ելլեմ ես  
Աս խոր ձորէն :

2209 May

1. *quod quoniam eum quidam regnante anno 1511  
ab aliis regnante anno 1512 regnante anno 1513  
quod quoniam eum quidam regnante anno 1514 regnante anno 1515  
quod quoniam eum quidam regnante anno 1516 regnante anno 1517*

17. 1. 1928, 17. 1. 1928  
17. 1. 1928, 17. 1. 1928

• γελέ οὐκινοῦ πορρὸς εἶπεν αὐτῷ  
• φράσας ἀλλαγὴν ταύτην  
• γελέ οὐκινοῦ πορρὸς εἶπεν αὐτῷ  
• φράσας μακρινήν

00008597

33 | Ազատի օրագույն



NL0008597

